





1999



Հայ  
1773

# ԶԱՏԱԳՈՎՈՒԹԻՒՆ

ՀԱՅ ԱՆԳԱՄ ՄԽԻԹԱՐԵԱՆՑ ՎՐԱՅ ԵՂԱԾ

ԶՐՊԱՐՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ

ՊԱՏԱՌՈՒՆԵՐԸ ԲԱՑԱՑՐԵԱԾ



№ 280

38 1779

1773

280 83-62



ԿԵՏԱԿԱՆ

Ի ՍՊԱՐԱՆԻ ՍՐԲՈՅՆ ԴԱԶԱՐՈՒՆ

1852



Առաջ թ.  
թ. 4



Se-23.37.3

2381

# ԾԱՆՈՒՑՈՒՄ

Ա ԽԻԹԱՐԵԱՆՆ ՎԵՆԵՏԿՈՅ ՀՍՈւած անպիտան  
պարսաւագիլքն որ ազգը բոլոր անհաւատալի աղմու-  
կով շփոթեց, ամէնուն հետաքրքրութիւնը շարժեց որ  
իմանան թէ ինչ պատճառաւ այսպիսի դժոխային զիլք  
մը հրատարակուեցաւ : Ա՛յսէ անանուն գրողը թէ  
իր շար գլքին պատճառ եղած է Ա Ենետիկու Ա՛յսի-  
թարեան վարդապետաց տպած պղտիկ տետրակը, ինչ  
պէս որ ամէնքը գիտեն : Ը ատերուն իրաւացի հետա-  
քրքրութիւնը գոհ ընելու համար հարկ եղաւ որ Հռո-  
մայի սրբազն ատեաններու համար միայն իտալերէն  
լեզուաւ տպած տետրակը, մեր ազգին համար ալ հայե-  
րէն տպենք + որպէս զի իմացուի թէ այդպիսի հան-  
դարտ գրուածք մը արժանի էր արդեօք այսպիսի դժո-  
խային կատաղութեան պատասխան մը առնելու :



# ԶԱՏԱԳՈՎԸՆԻԹԻՒՆ

ՇԵՏ ԱՆԳԱՄ ՄԻՒԹԱՐԵԱՆՑ ՎՐԱՅ ԵՂԱԾ

## ԶԲՊԱՐՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ

ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԲԱՑԱՏՐԵԼՈՎ.

Իւշպէս կը համոզիպի ամէն բարբարոս աշխարհականերու ձեռքը մատնուած ժողովրդոց, ասանկ ալ չայատան Արակինոսներուն ձեռքը անցնելէն ետքը, կամաց կամաց իրեն բնական կրթութիւնը կորսընցուց, գիտութեանցը լցոյը խաւարեցաւ, ու անբիծ չի մնաց իր կրօնական աւանդութիւններն, որ իր նախնեացը ժառանգութեան ամենէն գեղեցիկ մասն էին: Հայոց կղերը տկարացած, ու ափ մը անպիտան ու տգէտ անձնոք ըլլարսվ, բաւական չէր հաւատացելոց սրտին մէջ Ուղղափառ ճշմարտութեան որբազան բոցը մնուցանելու: | ատինածէս Արօնաւորներ, թէպէտ արևելքի քարոզութեան մէջ եռանդեամբ կ'աշխատէին, բայց իրենց սորվեցնելու կերպէն, ընելու արդիւնքնին բոլորովին կը խափանէր. այսինքն՝ չի գիտնալով հայերէն լեզուն, ազգին սովորութիւնները, ծէսերը, վարդապետութիւնը, ու ազգին մէջ ետևէ ետև ելած մողորութիւնները, այն սրբազան պաշտօնեայք Հայոց Ակեղեցոյն դաւանութիւնը ու կարգաւորութիւնները քննելու տեղը, ինչպէս որ պէտք էր, որպէս զի կարենային շոկել մնած անկարգութիւնները, վնասակար զգուշաւորութեամբ ազգային ծէսերը կ'ուզէին փոխել, գրեթէ բոլորովին լատինացւոց ձեր դարձունելով: | ս կերպովս, զոր մանաւոր կրնդակով Շահնեղիկոսս ԺԴ Շահրաբոյն Քահանայապետն ալ կը դաստապարտէր, փոխանակ շահելու Հայոց սիրտը, դպան ասատիկ անոնց ազգային ոգացն, ուսկից ծագեցան ետքէն այնչափ ողբալի շփո-

Թութիւններն ու հալածանքները և ազգին մեծագոյն  
մասին Ուղղափառաց զեմ անդադար գանգատները ( ) ու  
մանեան դուռը :

Վայնպէս չի յաջողեցաւ մէկ քանի հայ քահանայից  
ջանքը , որոնք թէպէտ Շրոբականտայի կամ այլ նման  
զարոյններու մէջ կըթուեր էին , բայց որովհետեւ հայոց  
լեզուոյն և իրացը վրայ ան ատենը տեղեկութիւն չու-  
նէին՝ ազգային վարպետ շունենախնուն պատճառաւ ,  
անոր համար իրենցմէ առջի քարոզիներուն պէս ձամ-  
բայ մըն ալ իրենք բռնեցին , ստիպելով Ուղղափառները  
որ մինչեւ լատիններէն լեզուոյն ձևերուն յարսմարին , ինչ  
պէս որ նոյն ատենը տապուած այլանդակ ոձով գըքերէն  
ալ կը տեսնուի :

Ժէ Դարուն վերջերը , Փաքը Ասից Աբբաստիա  
քաղաքը ծնաւ ՈՒխիթար՝ որդի Պետրոսի :

Իր տղայութեան հասակին յօժարութիւններովը ,  
ընաւորութեամբն ու բարեպաշտութեամբը գուշակել  
կու տար ամենուն թէ իր հայրենեաց բարոյական ու  
կրօնական կերպով նորոզիչ պիտոր ըլլար : Ը ատ պղտի  
կուց վառեցաւ ՈՒխիթարայ սիրտը միանձնական կեան-  
քը ընդունելու , որպէս զի Աստուծոյ եկեղեցւոյն օգ-  
տակար ըլլայ : Կախ հայ վարդապետներու աշկերտ  
եղաւ . եաքը անոնցմէ զատուելով միացաւ Հալէպի  
մէջ հանդիպած մէկ քանի Յիսուսեան քահանայից  
հէտ , ու անոնցմէ սորվեցաւ աղէկ մը Հառովմէական  
եկեղեցւոյն ճշմարտութիւնները : Քահանայ ձեռնա-  
զրուելուն պէս , սկսաւ շատ պտուղներ քաղելով ուղղա-  
փառ հաւատքը քարոզել Պօլսոյ և ուրիշ տեղի հայե-  
րուն : Խրեն ազգակիցներուն խեղջութիւններէն ըստի-  
պուած , կ'ուղէք Յիսուսեանց ՈՒխաբանութիւնը մննել-  
ըայց այն հայրերը անշուշտ աստուածային կարգադրու-  
թեամբ գուշակելով անոր բարձր կոչումը , միաքը փո-  
խեցին , համոզելով զինքը թէ մանաւանդ հայրենիքը  
մնալով աւելի մեծ օգուաններ կրնար ընել կրօնից :

Ուծ էր իրեն պատրաստուած հունձքը . ուստի  
միտքը դրաւ . իրեն օգնական ընկերներ ժողվելու : Խա-  
չատուր Առաքելեան վարդապետին , որ Շրոբականտայի  
առաջին աշկերտներէն մէկն էր , մեծ ու արժանաւոր  
համբաւը իրեն ալ համելով , դնաց Պօլիս ու հաղոր-

դեց անոր իր միտքը՝ առաքելական գործաւորներու միաբանութիւն մը հաստատելու հայոց եկեղեցւոյն օկտին համար, ու աղաջեց որ իրենց գլուխ ըլլայ ու ընդունի զինքը իր իւր առաջին աշակերտ : Այսանկ մէծ դորձքի մը գժուարութեանցը համար՝ յանձն չառաւ լաւացատուր . և սակայն գովեց անոր եռանդը որ ատ խոր հուրդը ծներ էր, ու քարոզութեան պաշտօնին մէջ Մխիթարայ հետ մէկ եղաւ :

Մխիթարայ ամէն քաշած ընդդիմութիւններուն հետ՝ աս ալ հարկաւոր էր, ցուցընելու համար թէ ինքը ուղղակի Աստուծմէ աղղած նպատակի մը կը փափաքէր : Ախսախնամութեան գործոց զվասաւոր յատկութիւնն է որ ինքնիրեննուն զլուխ կ'ելլան : Ասոր համար Մխիթարայ սիրտը ամենեին չի կոտրեցաւ, ոչ երեսի վրայ ձգուելն այնպիսի անձննքներէ, որոնց կ'ուզէր ընծայել բոլոր դորձքին պատիւր, ոչ տաժանելի ճամբորդութեան պատճառաւ քաշած հիւանդութիւններէն, ոչ իր աղղակիցներուն, և մասնաւորապէս Պօլսոյ հերձուածող Պատրիարքին կողմանն է իրեն դէմ զրգուած հալածանքներէն, իր զիտաւորութենէն ետ չկեցաւ, անանկ հաստատութեամբ մը որ յաղթող է ամէն արդելքներու : Ակաւաթիւ աշակերտովները չորս դին ժողվելով, ազգու խօպերով առաջարկեց որ իր առաքելութեան աթոռը աւելի բարեյաջող տեղ մը հաստատէ : Յարմար սեպեց Առուայի Աթոն քաղաքը որ նոյն ատենները Ա ենետիկի հասարակապետութեան ձեռքն էր, ու իրեններուն հետ հնա գնաց Աստուծոյ օգնականութեան բոլորովն ինքըզինքը յանձնելով : Ա ենետիկի Երեսփոխանները, աս առաքելական մարդիկները իրեւ Տաճկի Կրան հապատակ սեպեցին նէ ալ, սակայն գժուարապիւտ առատաձեռնութեամբ ամէն տեսակ հարկաւոր օգնութիւններ ըրին իրենց : Վիչ ատենուան մէջ ու հազար դժուարութեանց զիմանալով՝ վանքը իր եկեղեցիովը կանգնուեցաւ ու հաւատացելոց ջերմեռանդութենէն շատ նպաստներ տեսաւ : Կղեմէս ՃԱ գերազոյն հաստատութեամբ սուրբ Անեղիկիտոսի կանոնաց նուիրեց աս նոր կարգը, որ ուղղափառ ճշմարտութիւնները պիտի տարածեր :

Պարծը գյուխ ելելով աստուածային կարգաւորութեամք, որ կ'ուզէր ազատել Հայաստանի ժողովուրդը մոլորութեան ու տգիտութեան գերօւթենէն, սկսաւ շուտով իրեն արժանի պտուղներ տալ : Ոխիթեարայ աշկերտները, թէ Պօլիս և թէ ուրիշ տեղ, ուղղափառութեան լցոս կը ծաւալէին, և թէ ինչպիսի յաջողութեամք, կը վկայեն այլ և այլ ժողովրդոց իրենց գրած երախտագիտութեան ու գովեստի նամակները : Այս բանս իրենց եռանդուն ջանիցը ու իրենց Ո արդապետին հոգւոյն ու նաև իրենց քարոզութեան կերպին արդինքն էր : Հայաստանի ժողովուրդը երկայն ատեն հերետիկոմներու մոլորութեանց տակ մնացեր էին, ու իրենց խեղձ վիճակին պատճառաւը, ինչպէս որ ըսինք, ամենաթամնար տգիտութեան մասնուած էին, ու խելքերնին ամէն բանի դիւրաւ չէր համոզուեր : Այսոր համար այս աւետարանական մշակները բաւական կը սեպէին մինակ ուղղափառ ծշմարտութեան ու ծէսերուն դէմ եղաղ վարդապետութիւնները մերժել տալ անոնց, թողլալոր գործածէն դարձեալ այն ծէսերը, այն սովորութիւնները ու կարգաւորութիւնները՝ որոնք ըստ ինքեան դատապարտելի չեն, և անոնց վրայ տգէտ ժողովուրդը վերջին աստիճանի յարգ ունի : Ը ատ հարկաւոր է որ հիմնկուրնէ մտադրութիւն ըլլուի աս պարագայիս, որովհետեւ չարակամները ասկէ նիւթ առած են ու կ'առնեն Ոխիթարեանց միաբանութիւնը զըրպարտելու ու հալածելու : Իշխ իրօք նոյն ատենէն՝ ի վեր Ռարութականտայի սուրբ յաղովքին առջև վրանին ամբաստանութիւնները ըրին, իբրև հերծուածողութեան պաշտպան ու մասնաւորապէս իրենց մէկ քարոզչին ։ Եղիային վերայ 1714, որ աս պատճառաւ Պօլակն կանչը լուեցաւ : Խորբ յաղովքը աղէկ մը քնննելէն ետքը ամբաստանութիւնները, իմացաւ որ ամեննեին տեղիք չունին ու արծրկեց Ոխիթարը ու իր աշկերտները, ինչպէս որ մինչև հիմա դեռ նոյն դիւնակն մէջ պահուած արձանագրութիւններէն կ'երեւայ :

Բայց ( Ամաննեանք, Ո ենետիկի Հասարակապետութեան անհաշութիւնները, յարձակեցան Ո ուային վրայ, քիչ ատենուան մէջ տիրեցին, Ո եթոնը առին այրեցին ու հեար Ոխիթարայ նոր վանքն ալ կործանե-

յին : Ան ատենը մասնաւոր կերպով՝ Կախախնամութեան Վիսիթարոյ վրայ ունեցած հոգը տեմուեցաւ . վասն զի իրեններուն հետ յաջողեցաւ յաղթականին ձեռքին փախչելու , որ զինքը ՚ի մահ կը փրնառեր Պօլսոյ հերձուածողաց գրգռութեամբը , ու Վենետիկ դիմեց ամէն բանէ զուրկ և ամէն բանի կարօտ : Աս սուրբ գաղթականութիւնը թէպէտ տեղը փոխեց , բայց իւր բազզը ու դիտաւորութիւնը անփոփոխ մնացին : Վենետիկի Հասարակապետութիւնը սիրով ընդունեցաւ զինքը , ու առատաձեան հիւրընկալութեամբ հրաման տուաւ որ քաղքին մօտ սուրբ Պաղարու կըզ զւոյն մէջ Հասարատուին : Վիշտ ատենուան մէջ Վեթոնի վանքէն աւելի պատշաճ վանք մը հոն կանգնուեցաւ , ուր օրէ օր նոր աշկերտներ ժողվրդելով , կը խրկուեին իբր Հաւատոյ առաքեալներ արեւելեան ժողովրդոց , որոնք անթիւ ստորագրութեամբ ստիպողական նամակներով զիրենք կը կանչէին :

Աս նոր յառաջադիմութիւնները նոր Հալածանաց պատճառ եղան : Վորէն ամբաստանութիւններ ըրին Շոռվեմայ սուրբ Վատուոյն առջեւը . նորէն ջատագովութիւններ գրուեցան որ անձամբ ներկայացուց Վիսիթար կղեմէս ԺԱԲԻՆ , ու Վարտինալներու մասնաւոր Ժաղովը մը նորէն Վիսիթարեանները արձիկեց 26 Վեպտեմբեր 1718ին վճնովը , ու զանոնք Վանելը քարոզութեան պաշտօնին մէջ Հաստատեց : (Ա)

Տարեշիշատակ Վահանայապետը նոյն ատենները փափաքեցաւ , որ ուղղափառ Հայոց ու լատինացի քարոզաց մէջ ուղղափառներուն հերձուածողաց հետ Հազորդակցութեան վէճը լրմնցընէ : Աս իննդրոյս բուն հիմք ան էր որ իմացուեր թէ հերձուածողաց Պատրիարքին իշխանութեանը տակ գտնուող ուղղափառները կրնային օրինաւոր կերպով նոյն Պատրիարքին հոգեւոր առաջնորդութեան տակը մնալ ընդունելով Վկրտութեան խորհուրդը , Պատրիարքի օրհնութիւնը , և Յաղումք . և նոյն պատճառներով ալ հերձուածողաց Եկեղեցին երթալ : Վիսիթար ու Խաչատուր վարդապետը յարմար կարծիք մը տուին , որպէս զի ուղղափառները բնածինջ Հալածանքէ աղատեն . յատուկ գումարուած Վարտինալներուն Ժաղովը հանեցաւ աս կարծիքիս , ու որու-



շեցին որ հիմակուհիմա աս նիւթիս վրայօք նորութիւն մը պէտք չէ ընել։ Ի՞յս ( այսպէս ըսենք ) խաղաղաբար ովին՝ ան ատենը իբրև թուլութեան յանցանք սեպեցին, ու հիմա ալ չեն պակսիր անանկ անձինք, որ մէծ գայթակութեան պատճառ կը սեպեն աս : Ի՞այց հիմակուան պարագաները փոխուած են, և Ի՞արձրագոյն Դուռը մասնաւոր կերպով ուղղափառաց ու իրենց աստուածային պաշտամնն աղատութիւնը հաստատելով, ալ պէտք մը չկայ հերձուածողաց հետ կրօնքի վերաբերեալնիւթերու մէջ հաղորդակցութիւն ընելու, ինչպէս որ ըըլլար ալ :

Ա երոյիշեալ հզօր վճռոյն դէմ 】 ատինայիք ու իրենց կողմնակիցները գարձեալ միշտ կ'ամեբաստանէին Ո՞խիթարեանները թէ հերձուածողաց կողմը կը բռնեն . և աս բանս բուն իրենց գիտաւորութիւնը կը յայտնէր ամենուն : Ո՞խիթարայ ասոնց դէմ յաղթական զէնքերը իր գործքերն էին . նոյն ատենը հրատարակեց տպագրութեամբ Վրիտաննէական վարդապետութիւն մը աշխարհաբար ու գրաբար, որուն մէջ յայտնապէս չուովմէական Եկեղեցւոյն վարդապետութիւնը կը տոր վեցընէր . Ո՞ատթէոսի Եկետարանի մեկնութիւնը, որուն մէջ կը հերքէր հերձուածողաց հերետիկուութիւնը Ծիսուսի Վրիտանուի երկու բնութեանց ու Գերագոյն Վահանայապետին գլխաւորութեանը վրայօք . Ըերմեռամդ աղօթքներու զանազան զբքոյկներ՝ լատինէ ՚ի հայ թարգմանուած, ու Վստուածաշունչ սուրբ գիրքը, որուն օրինակ մըն ալ Շանեղիկոս Ժ. Պ. ին ընծայելով, անոր հաճութեանն ու զովեստներուն արժանի եղաւ : (Բ)

Վ՞ս գործքերը թէպէտ Ո՞խիթար վարդապետին անուամբ կը տպուին, բայց նաև աշակերտներն ալ անոնց մէջ ձեռք ունեին, որոնք անդադար կը վարժէին, չէ թէ միայն փիլիտիպայական ու աստուածաբանական գիտութեանց մէջ, հասանակ նաև հայաստանի պատմական աւանդութեանցն ալ հմուտ կ'ըլլային : Հոս աշա ամենէն աւելի Ո՞խիթարայ մէծամեծ մտածմունքները կը փայլին, որուն նպատակն էր հերետիկուութեան աղանդաւորներուն դէմ պատերազմի երկու ամենազօրաւոր միջոցով :

իւ նախ , որովհետև հարկաւոր էր ճամչցընել իր աղքակցաց , թէ հին Հայոց հարց հոգին , որոնց յիշաւ տակը ու հանդէսը մինչեւ հիմա կը տօնեն , բոլըռովին համաձայն էր Հռովմէական եկեղեցւոյն ուղիղ դաւա նութեանցը , անոր համար՝ թէ ինքը անձամք և թէ իր աշկերտներուն ձեռքովը սկսաւ կրցածին չափ հին ձեռագիրներ հաւաքել , որպէս զի անոնց վկայութիւնը գործածէ : Երկրորդ հարկաւոր էր ազնուացընել Հայոց միտքը , որպէս զի կրօնքի Ճմարտութիւնները դիւրաւ կարենան ըմբռնել . ու աս պատճառաւ Վիսիթարեանք ընտիր հաւաքմունք մը կազմեցին ազգային մատենա զրութեան և ուսումնական զբքերու , զորոնք վերջը քերականութեանց , բառդիքներու , պատմութեան ձևով , և այլն , հաստարակեցին : Աս պատմական զրուածքներէն մէկը , որուն մէջ հերձուածողաց մոլորութեան գէմ կռուելով , վրէժինդիր կ'ըլլային ազգին կրօնական պատուցն , ուրիշ զրուածոց հետ մէկ տեղ սուրբ յառօվկէին քննութեան տակը ձգուեցաւ . բայց փուշ տեղը . որովհետև հերետիկոսաց չար հնար քներուն դէմկանգնուած ատ Վաերագոյն Վտեանը , նոյն գիրքերուն մէջ հերետիկոսութեան սերմունքներ չցատաւ ու 1818ին առանց զատապարտութեան թողուց : ( Գ )

Ասանկ արդիւնքներով խիստ պայծառանալով Վիսիթարայ Վիաբանութիւնը , քանի մը հայազգի մէծատանց մտազրութիւնը իրեն դարձուց որ բարերարութեամբ յանձնեցին անոր իրենց հարստութեան մէկ պատիկ մասը , որ անովլ յարուայի մէջ զարոցներ կանգնեն ու պահեն , ուր Հայոց երիտասարդները կարենան բարեպաշտ կրթութիւն ընդունել : Աս կերպով հաստատուեցան Փարիզու ու Վենետիկի դպրոցները , ուսից այնչափ բարեպաշտ և ուսեալ երիտասարդներ կ'եւ լան : Այս բաներէս յայտնի է , ինչպէս որ առաջ ըսինք , թէ Վիսիթար ու իր աշկերտները Հայաստանի չէ թէ միայն կրօնական , հասպա ընկերական նորոգութեան ալ պատճառ եղան : Իրենց այնչափ նեղութեամբ ու վտանգներով բրած վարդապետութիւնները Վէտարանի Ճմարիտ լոյսը ծաւալեցին հայ ժողովրդեան մէջ , ու մոլորեաներու բազմութիւն մը ուղղափառու-

թեան դարձուցին : Իրենց զրուածքներովը չէ թէ միայն նախնի հարց ճշմարիտ վարդապետութիւնը ընդունելի ըրին , հասկա մատենագրական և ուսումնական զրուածքները մոռացութենէ ազատեցին , որոնք զրաբար լեզուին հետ սփառի անհետ ըլլային : Հայոց պատմութեան ճշմարիտ կերպարանք մը տուին , որ այնչափ փափաքելի է ազգակցաց , և օգտակար անոնց որ ազգաց անցեալ և ապագայ գէպելը սորվելու կը պարապին : Ա երջապէս իրենց վարժանաց նպատակն է՝ ազգին առաջուց եղած բարիքները պահել , և անզագար ուրիշ բարիքներ ալ պատրաստել : Դանցան ազգայինք Վ'խիթարեանց եռանդէն իրենց բիսած մեծամեծ օգուաներուն յարգը , ու երախտադիտութեամբ ու մեծարանօք փոխարէնը հատուցին : Վ'սկէց է Վ'խիթարեանց ազգեցութիւնը անոնց վրայ , որ պատճառ տուաւ ոմնանց կարծելու թէ կ'ուզեն իրենք բոլորովին տէր ըլլալ ազգին և ուզածնուն պէս գործածել : Վ'սամկ նախատական կատկած մը շատ արգելքներ հանեց Վ'խիթարեանց իրենց ուղղափառութիւն ու քաղաքականութիւն ծաղկեցընելու կրկնան պաշտօնին գէմ , որնաց անշաւատ ախուր հետևանքները շատ սփառի քաշէին , թէ որ Վ'խաթանութեան տպած կրօնական և ուսումնական անթիւ գիրքերը Հայաստանին չորս գին տարածուելով , իրենց օգտակար բարերարութեանց յիշատակը և ազգեցութիւնը կենազանի չի պահէին . երբ մէկ կողմանէ ալ բազմաթիւ աշակերաններ իրենց դպրոցներուն մէջ երկրորդ կեանք մը կը ստանան քաղաքական կրօնական և ուսումնական կը թութեամբ :

Ուստի հակառակորդաց ըրած տարագրութիւնը Վ'խիթարեանց գործունեայ բարերարութեանց արդիւնքները չեն կրնար բոլորովին զաղըեցընել . մանաւանդ թէ իրենց արգելեալ տեղերն ալ , եթէ ոչ անձամբ , սակայն հօգուով , զրաւոր խօսքով կը մտնան . թէ որ կենդանի ձայնով չի կարենան , տպազրութեամբ , իրենց աւետարանական աշխատութեանց համբաւովը . և կը լաեն բերնէ բերան խօսքերէ թէ որչափ Հայեր հայրենիք դարձած ատեննին , անծնչելի կը պահէն մոքերնուն մէջ անոնց անձնն ու գործոց յիշատակը : Վ'ս աներկեացելի բաներէն երկու մէծ ճշմարտու-

թիւն կը յայտնուի : Առաջինը՝ թէ Միաբանութեան հակառակորդները Միխիթարեանները հեռացընելով իրենց վախճանմին չեն հասնիր , որ է զանոնք Ծննդել : Երկրորդ՝ Միխիթարեանք հեռանան նէ ալ , ոչ երբէք պիտի պակսի իրենց կրօնքի յառաջդիմութեանը վրայ ունեցած ազգեցաւթիւննին . աս բանս մասնաւորապէս կ'ուզենք զիտել տալ անոնց , որ չար զիտաւորութեամբ ամեն տեղ կը զրուցեն , թէ ան միանձունքը կրնան զիւ տութեանց ծառայութիւն մը ընել , բայց ոչ երբէք ուղղափառութեան . որպէս թէ իրենց աւետարանական պաշտօնին մէջ այնչափ արգելքներ որ ունենան նէ , չեն կրնար ան ատեն մինակ զիտութեան ու մատենազ զրութեանց ձեռքով ուղղափառութիւնը տարածել , ինչպէս որ կ'ընեն ընդ հակառակն հիմակուան խառնակ կրօն մարդիկ իրենց ապականիչ վարդապետութիւնները ծաւալելու համար :

Արքման ամենայն ճշմարտութեամբ կընայ ըսուիլ թէ  
Ոխիթ արեանք իրենց ամեն տեղ տարածուած ազգայ-  
նոց հոգեցն վրայ բարերար ազգեցութիւն մը ունին, և  
թէ ուղղափառ հաւատքը մասնաւորապէս իրենց շատ  
երախտապարտ է : Այս բանս շատ աղէկ զիտեն հակա-  
ռակօրդներն ալ, ու իրենց վախճանը աս ազգեցու-  
թիւնը ջնջեն է : Եւ օրովհետեւ քարոզութենէն ար-  
զիւելու փորձը բոլորովին չի յաջողեցաւ, ուստի հին  
հնարքները ձեռք կ'առնեն ամեն ջանք թափելալ, որ  
Ոխիթ արեանց գիտաւորութիւնը կասկածելի երեցը-  
նեն, ամբաստանելով զանոնք բարբականտայի վեմա-  
փառ Քարտինալներուն, թէ օրտանց հերձուածողաց  
կտղը կը բունեն, անոնց օգտին կ'աշխատին, և ուղղա-  
փառ հաւատքը տարածելու պատրուակաւ, մանաւանդ  
թէ զան ջնջելու ու հերձուածողութիւնը յաղթական  
ընելու կը փափաքին : Իայց նայինք թէ ինչ ապացոյց-  
ներու վրայ հիմնած են աս ամբաստանութիւնները :  
Պատմուած գէպերը ինքնիրենուն կը խօսին, ու ամեն  
չարախուութեանց կատարեալ պատասխան կու տան :  
Իայց Ոխիթ արեանք չեն վախճար նաև մանրամա-  
նաբար պատասխանելու անոնց + վասն զի յանցանք չե-  
զած տեղը, փաստեր ամենեին չեն պակախիր :

— Ա լ մեղաղը էն Ո՝ խիթ արեանները թէ ինչո՞ւ չեր-

ձուածողաց հետ անուշութեամբ կը վարուին , և ոչ  
զամն խասութեամբ : — Բայց աւետարանի հոգին՝  
բոլորովին խաղաղութիւն է , ու կրօնքի ճշմարտութիւն  
ները պէտք է հեղութեամբ և սիրով տպաւորել , չէ  
թէ խրտեցուցիչ արհամարհամօք : — Ո՞խիթարեանք  
կը կարեկցին և կ'ողբան իրենց ազգին խեղջութեանցը  
վրայ : — Ո՞խիթարեանք համոզուած էն՝ որ Հայոց  
մեծ մասը տգիտութեամբ կը մալորի , ոչ չար կամաց  
զրգուութենէն : Ուստի կը ջանան սիրոյ գործքերով  
ու խօսքերով հերձուածողաց սիրաց իրենց շահել .  
անոնց չի զաւանած մնութիւնները վրանին չեն ձր-  
գեր . փոխանակ ազգային ոգւոյն թշնամի ըլլալու ,  
կ'օգնեն՝ առանց կրօնքի վնասելու , չեն արհամար-  
հեր , չեն անդոսներ ազգային ծէսերը , հերձուա-  
ծողաց դարձին արդելքները չեն շատոցներ փըրկու-  
թեան դուռը անոնց չեն գոցեր :

Այս քիչ խօսքով Ո՞խիթարեանց հերձուածողնե-  
րուն ցըցուցած կողմնասիրութիւնը : Ո՞չ որ աս բանս  
յանցանք է նէ , թող՝ որուն որ կը վայլէ նէ զատէ :

Եւ որովհետեւ մէկ գործքի մը իր դիտաւորութենէն  
կ'իմացուի աղէկ կամ գէշըլլալը , աս կողմնանէ ալ Ո՞խի-  
թարեանց ուժով փաստեր չեն պակաիր իրենց դիտ-  
մունքները արդարացընելու ու բոլորովին հակառակորդ-  
ները խաղը ընելու . — Ո՞խիթարեանք հերձուածողաց  
հետ մէկ մաքի են : — Ո՞խիթարեանք կը ջանան իրենց  
մոլորութեանցը դարձընելնաւ ափ մը ուղղափառները :  
Բայց ինչ պատճառներով և ինչ միջոցներով : Ո՞ղամիտ  
մը չի կրնար իր միտքը խօթել , թէ Ո՞խիթարեանք  
Հռովմէական ուղղափառ եկեղեցւոյ ճշմարտութիւն-  
ները քարտելով Հայոց , կ'ուզեն զամնաք հերետիկոս  
ընել : Կարգէ գուրս տրամաբաննելու կերպ , որովհետեւ  
կարգէ գուրս բան է ենթազրելը թէ իրենք հեր-  
ձուածողաց մօտենալու համար՝ անոնց վարդապետու-  
թիւնները կործաննելու ետեկ ըլլան : Օ անոնք համե-  
լու ու շահելու աւելի կարծ ճամբան կար . բաւական  
էր թէ նպատակնին փոխելով , անոնց մոլորութիւնները  
պաշտպանէին , և ասանկով ինքնիրեննուն կը դադրէին  
մէկ ու կէս դարէ ՚ի վեր իրենց եղբայրակիցներէն լած  
գանգատները ու ամբաստանութիւնները , որ վայր-

կեան մին ալ զիրենք հանգիստ չի թողուցին : Ուշ որ  
Վիխիթ արեանք մոլորութեանց յաղթանակին կը փա-  
փաքին , ինչու յայտնապէս անոնց չեն հետեւիր որ  
հանգիստ և պատիւներ ալ գտնան հերձուածողաց մէջ ,  
որոնք թուով ուղղափառներէն քառասուն անգամ ա-  
ւելի շատ են : Ո՞րչափ մեծ ցաւ է որ մէկը ասանկ  
անստոգտանելի վարք մը արդարացընելու պարտաւորի  
միշտ . ո՞րչափ ցաւալի է ամբաստանուիլ անիրաւ տեղը  
անանկ անձինքներէ , որոնց բարին է Վիխիթ արայ որ-  
դւոց ամեն ջանքին նպատակը . երբ ինցուան օտարական-  
ներն ալ չեն ուրանար , մանաւասնդ թէ կը գովին իրենց  
Վիխաբանութեան օգուասները : Այս Վիխաբանութեան  
կրօնական և ուսումնական բարերարութիւնները , իր  
դպրոցները , ճեմարանը , ու ամենէն աւելի՝ ան նպա-  
տակը որ ունի Հայաստանը կրթելու կրօնքի և ուսման  
մէջ , բարեկիրթ Խրոպափոյ սիրոյն ու զարմացմանը  
արժանի եղան : Ուստի պէտք չէ զարմանալ որ իր վրայ  
կը խօսին երեւելի հեղինակներ , ինչպէս Խօժէն Պօ-  
ռէ . (սուրբ Պաղար կամ պատմութիւն Վիխիթ արեանց  
Անետկոյ -- Փարիզ 1837) — : Պ . Լ ըվայշեան տը  
Վիլորիվալ (Վիխիթ արեանք սուրբ Պաղարու — Անե-  
տիկ 1841) — : Անետիկի Քարտինալ Պատրիարքին  
Ճառը՝ Պապական արձանին համոզէսին համար սուրբ  
Պաղարու վանքին մէջ , 2 Փետրուար 1846 . տպուած  
Անետիկ 1846 : (Ծագիլներն ալ , մասնաւորապէս  
Պաղպիոյ և Խտալիոյ , որոնք զինքը աւելի մօտանց կը  
դիտեն , հասարակաց կարծիքներուն թարգման ըլլալով՝  
փառաւոր յօդուածներ կը զրեն անոնց գովիւստ . (Ուու-  
նալ տէ տէպա 22 Խոյեմբեր և 13 Դեկտեմբեր 1850 :  
— Պօբինիօն Շիւալիկ 12 Դեկտեմբեր 1850 , թիւ  
1013 : — լա բադոի 13 Դեկտեմբեր 1850 , թիւ  
347 : ) — Հաւականն ըլլայ ըսելը , թէ Ուղղափառու-  
թեան մայրաքաղաքին շաբաթական Շանսակրութեան  
զրուածք մը կը հաստատէ թէ սուրբ Պաղարու վանքը  
բոլոր Խրոպա ձանցուածէ , և Արևելք Երախտազի-  
տութեամբ կը հոչակուի ուր էնթանի և Տափուր էլ պահէ  
չի իստունեւունեան եւստանդը , զօրաւոր էնթուով անոր քաղաքա-  
հանութեանը օգնելով . (Ալյում , հասոր Պ . էջ 325) :  
— Ամեն վկայութեանց տեղը կը բռնէ հիմակուհիմակ

Գաղղիս Կղերին երևելի անձանցմէ մէկուն հանդիսաւոր պարագայի մը մէջ յայտնած կարծիքը . այսինքն թէ , Ոխիթարեանց աշակերտները Արևէլը բարյատէն առ երիտրուս հետ էաղելը աղնուահան պաշտօնը ունին : — (Ղա վուա տը լա վեռիդէ 12 Դեկտ . 1850 , թիւ 162) :

Եւ իրօք , մարդկային ընկերութեան կապերը մի և նոյն հաւատքի , դիտութեանց ու արհեպտներու հասարակաց միաբանութեամբ կը հաստատուին . ուստի իրենց ուսումնարամնին նապատակն ալ աս է . և զուցէ ասոր համար իրենք Արևելքի Ծխուսեանները կոչուեցան (Քառդիքը Ակեղեցական պատմական , հասոր 44 երես 60) . ու ետքէն ալ օր մը՝ անկողմնակից պատմութեան մէջ Արևելեան ափանց բարերարները պիտի կոչուին , ինչպէս որ սուրբ Անենեղիկառոսի աշկերտները Արևմտից մէջ ըսուեցան , որոնք վանքերու լուսութեան ու եկեղեցական սաղմոսերգութեանց մէջ անբիծ պահեցին կրօնական աւանդութիւններն ու նոր քաղաքականութեան սերմոնքները : Եւ որովհետեւ գործը խօսքէն էւել կ'աժէ , հարկաւոր է յիշեցընելը՝ թէ երբ Արտուրէնի գիմացը հին արդիւնքներով ծանրաբեռնած վանքեր կը կործանէն , մեծ ու կարգէ գուրս օրինակով բարեբախտութեամբ մը մինակ Ոխիթարեանց վանքը անշասա պահուեցաւ համայնաջինջ աւերածէն :

Բայց ինչ հարկ է օտարներու վկայութիւնը մէջ տեղ բերել երես ազգայնոց մէջ չեն պակսիր անանկ հզօր ու երեւելի անձինք ալ , որ ինչպէս պէտք է նշ Ոխիթարեանց դիտաւորութեանցը ու գործքերուն յարդը կը հանճան : Բրոբականնատայի սուրբ Խողովքին զըպրոցը Շռոմէական եկեղեցւոյ ուղղափառութեանը մէջ կը թուած հայազգի աշկերտներէն շատերը , թէ պէտ և առաջուց գէշ կերպով նախապաշարուած էին , բայց երբ փորձառութիւնը ու կատարեալ հասակը կարուց ըրին զիրենք առանց կրքի դատելու մարդիկները ու գործքերը , ան ատենը բարի վկայութիւնն տուին Ոխիթարեանց (Դ) : Ասոնցմէ մէկ երկուքը միայն յիշենք . Գերապայծառ Ստեփաննաս Վագէր Պօլսոյ վեքարը , Աերովեէ Ա . Զուքուրեան , և ամենէն աւելի Անտոն Ա . Յուրիհնան առաջին ախազահ ուղղափառ

Հայոց, որ իր առջի հակառակութիւնը բարեկամութեան փոխեց. անանկ որ Ա. Պ ազարու վանքէն անցնելով Պօլսա դարձած ատենը՝ մեծանձնութեամբ խոստովանեցաւ թէ Ա. Պօլս Պօլս դարձեր էր. նայնպէս ուղղափառաց ազատութիւնը ըստ մեծի մասին Ա. խիթարայ արդիւնքը սեպելով կ'ըսէր. “ Հիմա կը հասկնամ ” թէ “ Ա. ախախնամութիւնը Ա. խիթարայ Ա. իաբանութիւնը սահմաներ է. եղեր՝ որ եր Ա. ըևելքի վրայ ունեցած գթութեամբ գործիք ըլլայ ասանկ ատեն ներ ” : — Անկէ վերջն ալ Ա. խիթարեանց վրայ այն չափ սէր և պաշտպանութիւն կը ցուցընէր, որ անոնց հակառակորդները աս բանս իրեն յանցանք սեպեցին, ու Շրոբականտապի սուրբ Խողովքին մեծամեծ ըողոքներ ըրին : Անհաւանդ երբոր աս Գերապատիւ Ա. ախազահը հրամանեց, որ իր կանգնած եկեղեցւոյն մէջ սուրբ պաշտամունքները սուրբ Ա. թուեն ալ ընդունելի եղած հայկական ծիսով կատարուին, ու Ա. խիթարեանները իբրև արարողապետ գործածեց նէ, աս բանիս համար ալ մեծ աղաղակ վերուցին, թէ ուղղափառները եկեղեցական արարողութեանց նմանութենէն կը խաբուին, ու չի տեսնալով իրենց ու հերձուածողաց մէջ գտնուած բուն տարբերութիւնները, ամենն ալ կ'ելլան անոնց կողմը կ'անցնին : Բայց ընդհակառակն աս վերջի քան տարրուան մէջ ուղղափառաց և ոչ մեկուն մոքէն անցաւ հերձուածողաց եկեղեցին երթալու, որովհետև հայկական պաշտամունքը լսելու փափաքնին օրինաւոր կերպով կրնային լցցնել : Ասիկայ հարևաննցի մը յիշեցինք ցուցընելու համար, թէ նաև աս կողմանէ նրափ անիրաւ են Ա. խիթարեանց վրայ եղած ամբաւտանութիւնները ու ինչպէս արդիւնք իրացն հակառակ են իրենց չար կարծիքներուն :

Ա. ախազահ՝ Ա. ուրիճանին յաջորդեց նոյն սրբազն պաշտօնին մէջ Գերապայծառ Պօլս Ա. արուշ, յարգոյ ծերունին կատարեալ իմաստութեամբ և խոչեմութեամբ, որ թէպէտ երկոսու ու Ա. խիթարեանց դէմ նախապաշտեալ էր անոնց հակառակ կորդներէն, սակայն միշտ անկեղծ բարեկամութեամբ ու մեծարանք ցըցուց անոնց, ինչպէս որ յայտնօթութեա Ա. իաբանութեան գրած սիրալիր նամակներէն, ու միշտ



վկայութիւն մըն ալ վանքի անձերէն մէկը ինսդրելն է  
 որ իր հայաստանի թեմին մէջ խրկէ : Եռթիծան  
 և Ո՞արուշ երկու Կախագահներուն ցըցուցած ան-  
 տարակուսելի համարմնէնքը աւելի կը ծանրացընէ  
 արդարութեան կը իր Ո՞իսիթարեանց կողմը , իրենց  
 գործքերուն ու հաւատոյն պատիւը անխոյելի պահե-  
 լով : Ո՞հ որ հիմա նոր պաշտօնակալ մը ուզէ տարա-  
 կոյներ հանել աս ճշմարտութեանց դէմ, պէտք է որ  
 վաւերական գործքեր մէջ տեղ բերէ՝ առջի գործքերը  
 չնծելու համար, պէտք է որ սուտ հանէ Աւրոպայի ժո-  
 ղովրդոց առ Ո՞իսաբանութիւնը ցըցուցած համարումը ,  
 ու Հռովմէական Քահանայապէտներուն ամենազօրա-  
 ւոր պաշտօնութիւնը : Պէտք է որ յականէ յանուանէ  
 ցուցընէ թէ քանի ուղղափառ հերձուածողաց կողմը ան-  
 ցեր է Ո՞իսիթարեանց գրգուելովը : Պէտք է իր ձեռքով  
 շօշափել տայ, թէ իրենք այսօափ տքնութիւն , վտանգ  
 և աշխատանք յանձն առին չէ թէ հաստատելու , հա-  
 պա ոտքի տակ առնելու համար ուղղափառութիւնը :  
 Աւրանայ մէկ ու կէս դարու մէջ ազգայնոց ըրած բա-  
 րիքնին . աւրէ վերջապէս անցելոյն յիշատակները , որ  
 տապաւորուած են կրօնքի, գիտութեանց, արուեստից, բո-  
 լոր ազգի մը քաղաքականութեան փառացը ու հոգեոր  
 և ժամանակաւոր երջանկութեանը նուիրեալ գրուա-  
 ծոց մէջ : Հայազգեաց հաւատքի վրայ ունեցած հի-  
 մակուան պաղութիւնը առաջ բերելը , Ո՞իսաբանու-  
 թեան իմաս մը ըներ : Հիմակուան անկարգութեանց  
 պատճառը , հակառակորդաց խոստովանութեանն ալ  
 նայելով , ուղղափառներուն եւրոպացոց հետ մէկ տեղ  
 ընակութիւնն է Պիյօղլուի արուարձանին մէջ , որ ամեն  
 ասպականութեան և անզգամութեանց խոհեր կը գրտ-  
 նուի : Որպէս զի ասանկ անկարգութեան մը զարման  
 ըլլուի , շատ հարկաւոր է միութեան կապերը մանաւանդ  
 աւելի պնդել չէ թէ թուլցընել անսնց սրտին մէջ , որ  
 ճշմարիտ կրօնքի բոցը կենդանի պահելու սրբազան պաշ-  
 տօնը ունին : Ո՞ւ որ Ո՞իսիթարեանները արհ ամանհելի  
 երկրներու , ու Հայաստանի Ո՞աքելոյն չէնքը՝ ի հիմանց  
 քակելու ատելի պաշտօնը վրան առած է նէ , իրեն  
 զիսած նապատակին բոլորովին անյալմար ճամբաներ կը  
 բռնէ : Ո՞հ որ կարելի ըլլայ՝ որ Ո՞իսաբանութիւնը

սխալի մէկ սկզբունք մը 'ի գործ զնելու ատենը , որով  
հետև նոյն սկզբանցը ընտրութեանը մէջ անկարելի է  
որ մղղրականին հետևի , միթէ ուղղափառութեան  
օգտին ու եղբայրական սիրոյ աւելի չի վայլեր մի անու-  
շութեամբ խրատելու անսխալքարի նախատակի մը ուղ-  
ղել իրեն քարի դիտաւորութիւնը , ու Հայատանի  
ժողովրդոց վրայ մինչև հիմա ունեցած ազգեցութիւնը :

Ո՞խիթարեանք իրենք ալ գիտեն թէ մարդ են , ու  
մարդկային խեղճութեան տակ ընկած ու մի միայն փա-  
փաքնին իրենց սխալմունքները ու պակսութիւնները  
ձանչնալին է՝ որպէս զի ինքը լինքնին ուղղեն : Ուէ որ  
քաշած անդաղար հակառակութեանց մէջ ամենէն ա-  
ւելի իրենց վիշտ պատճառող ու որտերնին կոտրող քան  
մը կայ նէ՝ աս է որ , զրեթէ ոչ երբեք Ճիշդ կրցան ի-  
մանալ թէ ինչ պատճառներու , ինչ պակասութեանց ու  
մոլորութեանց համար է՝ որ այսպէս անորոշ և ընդհա-  
նուր ամբաստանութիւններով ծածուկ դատախազներ  
կը ջանան զիրենք կասկածելի ընելշատ քարի ուղա-  
փառաց ու մինչև Շրոբականտայի սուրբ Յողովրէն սուրբ . Վ թուոյն առջին , որուն մինչև իրենց արեան  
վերջին կաթիլը թափելու չափ միշտ սիրող և ամենու-  
հնազանդ որդիք են :

Յուսանք թէ ինըւան հիմայ ըսածնիս բաւական  
ըլլան ուղղափառ Լկեղեցոյ պատկառելի Ո՞խարանու-  
թիւն մը հակառակորդաց ձախողակի ամբաստանու-  
թեանց դէմ պաշտպաննելու . այսինքն՝ Ո՞խարան  
թիւնը հաստատողին առաքելաննն առաքինութիւն-  
ները , ծագմանը պատճառ եղող բոլորովին սուրբ վախ-  
ճանը , Ո՞խիթարեանց իրենց առաքելական պաշտօնը  
կատարելու համար բռնած ուղիղ ու խաղաղաբար ձամ-  
քան , Ո՞խիթարայ ու իր նորահաստատ Ո՞խարանու-  
թեանը վարդապետութեանցը և վարմունքին վրայօք  
Շրոբականտային ու Լղեմէս ԺԱԲԻ հրամանու եղած  
Քարտինալիներու մասնաւոր ժողովքին տուած ջատա-  
գովութիւնը , հերձուածողութիւնը հերքելու և ուղ-  
ղափառ վարդապետութիւնները պաշտպաննելու համար  
շինուած հոգեւոր գըքերը , որ ուսումնական գըքերուն  
հետ մէկ տեղնակ սուրբ Յողովրէն ալ ձանցաւ ազատ  
ամէն հերձուածողական ամբաստանութիւններէ , Ո՞խա-

բանութեան ունեցած ազդեցութիւնը ուղղափառութեան ու քաղաքականութեան ծաղկելուն համար նաև շատ երկիրներ ուսկից վորնութեր էին, իրենց ամենեին անձնական շահ չինուելը, մանաւանդ թէ, ուղղափառութեան շնչարիտ բարեացը համար՝ Մխիթարեանց ինչուան հիմա քաշած ու դեռ քաշելու հալածանքները ու վիշտերը, զօրաւոր անձանց ու հասարակաց օրագիրներու վկայութիւնները, վերջապէս ազգայիններէն, նոյն իսկ Կրոքականտայի աշկերտներէն ու ազգին՝ Կախազահներէն իրենց եղած հաւանութիւնը՝ բարեկամութիւնը ու պաշտպանութիւնը։ Կարծենք թէ ասոնցմէ աւելի համոզիչ փաստեր չեն կրնար ըլլալ, միայն թէ մէկը անկեղծութեամբ փնտուէ շնչարտութիւնը, որուն համար գուցէ խոնարհութեան պահանջած սահմաննէն ալքիչ մը անդին անցանք։



## Ա.

Բյորբականտայի սորոց Ժայռվիճե վճիռը, որով Մխիթար և իր աշկերտները կղենես ժամանականին օրը իրենց դեմ եղած ամբաստանուրեանցը յաղընցին։

## ՎՃԻՌ

Կրոքականտայի ընդհանուր սուրբ Խողովքին, որ եղաւ ՚ի 26 սեպտեմբերի 1718։

Ա սեմ. և Պեր. Տէր Տանատիոս Կրարտինալին առաջարկութեամբը, մինչև հիմայ եղած քննութիւններէն սուրբ Խողովքը գատեց և հրատարակեց, որ սուրբ Անտոն Աքբային կարգին և սուրբ Շնենեղիկատափ կանոնին տակ եղող ու Ա ենետիկ բնակող հայազգի միանձունքը, և մաննաւորապէս ։ Պէտքը, յանցաւոր չգտնուեցան ան բաներուն մէջ, որ մինչև հիմայ անոնց վրայ սուրբ Խողովքին չարախոսուեր են։

Ա ձուեց ևս , որ Պետրոսեան Միսիթար Կքըա-  
հայըը՝ այն Միաբանութեան մեծաւորը , և շատ ժա-  
մանակին իր յաջորդները , կրնան իրենց Արօնաւորները՝  
անոնց չորրորդ ուխտին համեմատ՝ արևելեան աշխարհք-  
ները խաւրել . միայն թէ նախ Ա ենետիկու Տէր՝ Կուի-  
րակին քննութին , մանաւանդ ան բաներուն վրայ՝ յորս  
հերձուածողը ուղղափառ հաւատքի ճշմարտութենէն  
կը խոտորին , և քարոզութեան պաշտօնին յարմար  
գտնութին , և ոչ այլազդ :

Եր եպիսկոպոսաց կամ Աքաքելական Ա իքարներու  
իւրաքանչիւր իրաւասութեան տակը եղող տեղերը  
հասածնուն պէս , սուրբ Առղովլքին սովորութեան և  
Ճամբուն համեմատ՝ նոյն եպիսկոպոսներէն կամ Աքա-  
քելական Ա իքարներէն , գոնե թղթով , պարտական  
ըլլան առաքելութիւն ընելու հարկաւոր իշխանու-  
թիւնները խնդրելաւ , թէ որ առանց մեծ նեղութեան  
և վտանգի , տեղեաց հեռաւորութեանը համար , կամ  
ուրիշ ծանր պատճառաւ մը , անձամբ չեն կրնար եր-  
թալ : Իսյց առ ժամն կարենան առաքելութիւննին  
ընել , և վաւեր ըլլայ :

Տուեալի Հռոմ . վերը ըսուած տարին եօրը :

ՅՈՎԻԿԻՓ ՔԱՐՏԻՆԱԼ ՍԵՐՈՒԹԱՆ ԴԻ ՆԱԽԱՐԱՐ  
Պ . Ա . ԱՐՔԵՊՈՏՈՎՈՎՈՍ ԼԱՐՄԱՅՑԻ ՔԱՐՄՈՒՂՋՐ

### Բ .

Բնենելիկտոս Ժ. Հնորհակալ Կ'րուա հայերէն փառաւոր Աստուա-  
ծաշունի լեճային համար , ոչ իր քաջալերէ Միսիթարեան  
միահեռները իրենց արդինաւոր քարոզորինները շարու-  
նակիու :

ԲԵՆԵԳԻԿՏՈՍ Ժ. ՊՈՊ

Աիրելի Արդի , ողջոյն և առաքելական օրհնութիւն :

Երէկ Բրոքականտայի Գաեր . Կարտուղարին ձեռ-  
քովը ընդունեցանք ձեր արժանաւոր ընծան՝ հայերէն  
Աստուածաշունչը որ շատ հաջոյ անցաւ մեղի , և մաս-

նաւոր շնորհակալութիւն կ'ընենք Ձեզի : Կընպէս շատ  
շնորհակալ ենք Հրամաննքիդ ալ և ամէն Միանձնանցդ  
ալ իրենց ըրած բազմարդիւն քարողութեանցը համար .  
և զամենքն ալ հայրական սիրով ողջագուրելով , կը շնոր  
հենք մեր Առաքելական օրհնութիւնը Ձեզի ու բոլոր  
Ձեր Միանձնանց :

Տուեալի Հռովմաք օր 22 սեպտեմբերի . 1742 :

Գ .

Սուրբ Արքունի ամբաստանուած Միիրարեսն Միաբանութեան  
անձինքը ու զիրքերը արդարացընելու համար նամակներ  
ու վճիռներ :

ԳԵՐԱՊԱՅԾԱՌ ԵՒ ԳԵՐՅԱՐԳՈՅ ՏԵՐ  
(ԱՐ ԱԴՐԱՑ ԱՐԲԱՑԱՅԻ)

Արովչետեւ անցած ապրիլի 27ին այս սուրբ Ճաղով-  
քիս նամակովը Ձեզի իմացուցեր էինք՝ որ սուրբ  
Պազարու Միանձնունքը Ձեզի խրկուած ցանկին մէջը  
նշանած զիրքերը , ինչուան որ նոյն սուրբ Ճաղովը  
չի քննէ ու ցընդունի , չի կարենան նորէն տպել , ուստի  
կը փութամհիմա ծանուցանել Ձեզի որ ինչուան հիմա  
քննուած զիրքերը ասոնք են — Ճաղով սուրբ Աստուա-  
ծածինայ տօներուն Գրայ . Զամշւան ։ Միքայելին : —  
(Կ) Գրահար ճառածութիւնն էի ամսուան ըլ համար Ազերեան  
։ Մկրտչին — աշխարհաբար և քամիկէրէն անդանահի  
բայաբրութիւնն Փափազեան ։ Խգնատիոսին : — Աս-  
զուածոց մէջ ամեննեին ողջամիտ վարդապետութեան  
դէմքան մը չի գտնուելով , հրաման կուտանք Ձեր Մի-  
անձնանց որ ասկէ վերջը կարենան զանոնք հրատարակել ,  
ինչպէս նաև մէկալմնացածներն ալ որ բած ցանկին մէջ  
նշանակած չեն , և ազատ արձակուրդնին շնորհուած է :

Ձեր Տերութեանը

Հռովմ . ՚ի Արքունականտա . 6 յուլիս 1816 :

Յօժարակամ ի ծառայել Ձեզ

Լ . Քարոբինալ ԱֆԴԴԱ Նախարար :

Յ . Մ . ՔՈՒԱՐԱՆԴ-ՕԴԴԻ Քարտուզար :

# ԳԵՐԱՊԱՅՉԱՌԻ ԵՒ ԳԵՐԵԱՐԳՈՑ ՏԵՇ

(Առ Կ, ԱՅՆ Բ.)

Տեառն մերոյ Պիոս Լավն սրբութիւնը ցաւելով  
Հայրական սրտին դառնութեամբ ուղղափառ Հայոց  
վտանգաւոր վիճակին վրայ մէջերնին ծագած կրօնական  
հակառակութեան պատճառաւ , ու խմանալով որ այդ-  
չափ շփոթութեան զիմաստոր պատճառներէն մէկը ,  
Յովշաննէս Խմաստասէր (Ճնեցոյն անձնն ու իր Բնոր-  
դէմ Երեսութականաց ըսուած ճառին վէճն է , հարկ  
սեպեց հիմակուհիմակ քահանայապետական վՃի-  
ոը հանելու աս բանիս վրայօք . երբ մէկ կողմանէ  
ալ նոյն պատճառաւ առաջարկուած զըքերուն քննու-  
թիւնը մեծ փութով կը շարունակուի :

Ուստի դատը աղէկ մը քննելով ու գերագոյն Արքա-  
քըննութեան Վահենին վսեմնպիառ Քարտինալներուն  
հաւանութեամբը սրբազն Քահանայապետը Վայի-  
սի 26ին 1849 , իւր բարձր խմաստութեամբը որոշեց  
ու վճռեց

Ա . Ծակ արդեօք Յովշաննէս Խմաստասէր (Ճնեցի ,  
Բնորդէմ Երեսութականաց ճառին հեղինակը , ու Յովշան-  
նէս Վանազկերտի ժողովակին հեղինակը մի և նոյն  
անձն են . աս խնդիրը թող բանադառներուն քննու-  
թեանը ձգուի :

Բ . Եցն ճառը խնդիր որ Վենետիկ տպուեցաւ նէ  
1846ին , ազատ թողուելու է . ու կը պատուիրէ որ աս  
իր քահանայապետական վՃիոը Վրոբականսայի ձեռ-  
քով ծանուցուի Պօլայ Ղեր . Վռաքելական Փոխանոր-  
դին , ու նոյն քաղըին Հայոց Ղեր . Փոխանորդին և  
որոնց որ հարկաւոր է նէ :

Քահանայապետական պատուելքները 'ի գործ դրուե-  
լով , աս վՃուոյս օրինակը խրկեցինք արդէն վերոյիշեալ  
Վռաջնորդաց ու ամենակարևոր բան ըլլալուն համար  
պատշաճ կը սեպենք մէկ օրինակ մըն ալ Զեզի խըր-  
կել . վստահ ըլլալով որ Զեր բազմափորձ խոհեմու-  
թեամբ ու եռանդովը պիտի ջանաք՝ ինչ ճամբով որ  
Զեզի աղէկ երևայ , որ երկու կողման հակառակորդ-

ներն ալ չէ թէ մինակ շփոթութիւն մը չհանեն, հապա  
մանաւանդ թէ հլութեամբ և հեզութեամբ գերագցն  
չովուին ձայնը մտիկ ընելով համնին ան մեծնապատակն  
որուն անչափ կը փափաքի սրբազն Քահանայապետը .  
որ է հանդարտութեան և խաղաղութեան դառնալը,  
ու եղբայրական ու քրիստոնէական միութեան հաստա-  
տուիլը բարի ուղղափառ Հայոց սրբին մէջ, որ այսափ  
ատեն է կ'ալեկոծին հակառակ կողմնակցութիւննե-  
րով :

Այնափ դիպուածոց մէջ Զեր Առաքելական սուրբ  
Գահին ցուցուցած հպատակութիւնն ու պատկառանկը,  
ու մասնաւորապէս նոյն խմլ աս հակաձառութեանց մէջ  
որդիական հնազանդութեամբ անոր Առեանին դիմել-  
նիդ, յայտնի կը ցուցընէ որ գուք իբրև Ճշմարիտ ուղղա-  
փառք կը յիշէք թէ — Աս Առուցս վրայ կենդանի  
գլուխ նստող սուրբն Պետրոս՝ կը յայտնէ Ճշմարտու-  
թիւնը փնտուղին — (Ա Պետրոս Ուկիաբն), և թէ անոր  
առաջնորդողը ստութիւն ու յանձնապատանութիւնը  
չեն, հապա Քահանայապետական հրամանաց որոշմուն-  
քը — (Ուստաղն Էպիսկոպոսաց առ Հելլորիոս Պատ. + առ  
Լատիկ): Աւտի վստահ ենք որ կողմնակցութեան հօ-  
գին մէկ գի թողլով, նոյն հպատակութեամբ ու պատ-  
շաճ հնազանդութեամբ պիտի յարգէք Քահանայապե-  
տական վճիռը :

Ասանկ բանի մը գործակից ըլլալով, որ այնչափ փա-  
փաքելի է Արքազան Քահանայապետին սրբին, ու  
կարեոր Արևելքի ուղղափառներուն և բարի օրինակ  
ուղղափառ Եկեղեցւոյ, Դուք չէ թէ մինակ սուրբ  
Գահին, հապա Աստուծոյ դիմացն ալ մեծ արդիւնք  
պիտի ունենաք . որուն միշտ կ'աղօթեմ Զեր կենացը  
երկարութեանն ու յաջողութեանը համար :

Հռոմ. ի Արքականստա . 26 յունիս 1819 :

Յօմարակամ ի ծառայել Զեր

Ֆ . Քարտինալ Ֆինդանս Կամարար :

Կ . Ա . Բէտէժնու Քարտուղար :

Յովհաննու ( Յնեցւոյ Ճառին և անձին դատը՝ Արք-  
բազան Տեառն մերոյ Պիոսի է . առջին հանելով ,  
վճնեց . — Յովհաննէս ( Յնեցի Հայոց Կաթողիկոս՝  
ընդդէմ Երևութականաց Ճառին հեղինակը , և Յով-  
հաննէս Անապկերտի ժողովակը ընողը , արդեօք եր-  
կուքը մէկ մարդ է թէ չէ , աս խնդիրը քննաբանից  
թողու է : Խակ ասացեալ Ճառը՝ ծանօթութեամբ հան-  
դերձ , ինչպէս որ Ա Ենետիկու 1816ին տիան է , ազատ  
թողու է :

### ՊԻՈՍ ՊԱՊ Է .

ՕՐ ՀՐԱՄԱՎՐՔԻ 26 Մայսի 1819 :

Արքազանը ինձ ներքոյզքեալ Առաջակայիս չնորհած  
սովորական ունինդրութեան մէջ , տեմնելով Ա սէմ .  
Տերանց ընդհաննուր քննիչ Կարտինալաց դատաստանը՝  
վճնեց վերը զրածին պէս , և հրամմեց որ ասիկայ Շրո-  
քականստայի սուրբ Ժաղովքին ձեռքովը խաւրուի Պօլսի  
Առաքելական Պոխանորդներուն , և ուրիշ որոնց որ  
Ա սէմ . Շրոքականստայի Կախարարը աւելի օգուտ հա-  
մարի ՚ի Տէր :

Փ . ԹՈՒՌԻՕՑՑԻ Առաջակայ :

ԿԱՄԻԼԱՆՍ ՍՓԱՌՑԱՆՈՒ  
Ա . ՀԱ . ԵԱ . ԸՆԴ . Արքաքննութեան Կօտար :

ԳԵՐԱՊԱՅՄԱՆԻ ԵՒ ԳԵՐՅԱՐԳՈՅ ՏԵՐ  
(ԱՐ ԱԳՈԽ ԱՐԲԱՀԱՅՐ)

Արքաքննութեան Ա . Ժաղովքի Առեանը , Ա խի-  
թարեան Հարց գիրքերը աղեկ մը քննելէն ետքը ,  
յուլիս ամսուն 14երորդ օրը Հ . Ա կայիշ Զամ-  
շեանին Հայոց Պատմութեանը վրայ վշիուը հանեց ,  
որուն օրինակ մըն ալ Ձեզի կը խրկենք , որպէս զի  
իմանաք թէ նոյն սուրբ Ժաղովքը որչափ մեծ փոյթ ունի

իրեն յանձնուած գիրքերուն քննութիւնը շուտով կատարելու, ու որչափ մեծ է Ա. Շ. Թոռոյն ջանքը ուղղափառ հայոց մէջ ծագած կրօնական երկպառակութիւնները վերջացընելու համար : Ուստի ապահով ըլլալով Ձեր Ա. Շ. Թոռոյն ունեցած որդիկական հպատակութեանը վրայ, կ'աղօթեմ Իրատուծոյ որ Ձեզ երկայն ատեն պահէ ու Ձեզի յաջողութիւն տայ :

### Ձերում Տերութեան

Հոռոմ ի Կողոքականուա . 31 յուլիսի 1819 :

Յօմարակամի ծառայել Զեզ  
Ֆ. ՖՕՆԴԱՆԱՆ Նախարար

Կ. Մ. ԲԵՏԻԶՆՈՒ Քարտուղար :



Ա. Հոռոմէական և տիեզերական Արբաքննութեան ընդհանուր յաջովին մէջ, որ եղաւ Ա. Շ. Ստուածածնայ վանքը Ախներվայի վրայ, չորեքշաբթի օրը, 14 յուլիսի 1819, Ա սեմ. և Գեր. Տերանց Ա. Հոռոմէական Ակեղեցոյ ընդհանուր Քննիչ Քարտինալաց առջեր, որ աս բանիս համար յատուկ կարգեալ էին,

Ախիթարեան միաբանութեան Զամէեան Հ. Ա. Քայելին զրած և եւահատոր տպուած՝ 1784, 1785, 1786, Հայոց Պատմութեանը առաջարկուելով, նախասացեալ Ա սեմ. Քարտինալը վճնեցին, որ ասացեալ Պատմութիւնը առանց մէկ դատապարտութեան մը ազատ թողուի :

Արբազան Տէրն մեր Պիտո, աստուածային նախակինամութեամբ Պապ է . որուն Գ. Հ. Տ. Արբաքննութեան Առաջակայն իրեն չնորհուած սուլորական ունինդրութեան մէջ ծանոյց նախասացեալ վճիւը, ան ալնոյնը հաստատեց :

Տ. + Ա. Ա. ԿԱՄԻԼԱՍ ՍՓԱՌՑԱՆՈՑ  
Ա. Հ. Ա. եւ Ընդ. Արբաքննութեան Կոտար .

ՊԻՈՍ ՊԱՊ Է .

Ո՞խիթարեան Ո՞խանձանց Հոռոմնստած Փոխազոր  
ծակալէն , ՞ Գ ախջախեան Կրօնաւորէն ընկալանք Եւ-  
սեբեայ Պամիկիլեայ Կեսարացւոյ Եպիսկոպոսի երկ-  
մասն Ժամանակագրութիւնը , որ ձեր Ո՞խաբանութեան  
Կրօնաւորին Շագերեան Հ . Ո՞կրտչին ջանիւքը և աշխա-  
տանօքը հայերենէ ՚ի լատին թարգմանուեր և ծանօ-  
թութեամբք զարդարուեր է : Հիմայ ալընկալանք նոյ-  
նէն ՚ Բու սեպտեմբերի Յին զրած թուղթով , որով  
Ո՞եզի չնորհակալ կ'ըլլաս՝ այսպիսի ընծան բարեսրտու-  
թեամբ ընդունելնու : Փութով պատասխան տալով  
ան զրիդ , Ո՞ենք զմեզ մանաւանդ չնորհապարտ կը  
ճանչնանք ՚ Բեզի , որ աս մենձ ճարտարութեամբ  
աշխատուած և երևելի գործքը Ո՞եզի ընծայ խաւրել  
ուզեր ես : Ա ամն որոյ ուրախ եմք որ ՚ Բու Եղբայրու-  
թիւնդ առիթ մատոյց Ո՞եզ՝ Ո՞եր չնորհակալու սիրտը  
՚ Բեզի յայտնելու : Իսկ մեծարանաց և ջերմեռանդու-  
թեան իմաստներդ , որով լեցուն է թուղթով , սիրալիք  
սրտիւ ընդունեցանք , և սրտանց կու տանք ՚ Բեզի  
Ռաքելական ( յօհնութիւնը :

Տուեալ ի Հոռոմ , առ Աւագ Ա . Աստուածածնի . 48  
սեպտ . 1819 :

Ո՞եր ՚ Բահանայապետութեան Ի տարին .

ՊԻՈՍ ՊԱՊ . Է .



ԳԵՐՅԱՐԳՈՅ ՏԵՐ

(Առ Առութ Աբբազիա)

Այս վերջապէս լրմնցաւ Ա . Պ ազարու Ո՞խիթա-  
րեանց ամբաստանուած գիրքերուն գժուարին ու ամե-  
նակարևոր քննութիւնը , ու ամենուն սրտին մեծ փա-  
փաքը կը լեցրնենք պէտք եղած վՃիւները հրատարակե-  
լով՝ որպէս զի դադրեցընենք ուղղափառ Հայոց մէջի

Եղած խոռվութիւնները ու բազմաշփոթ տարածայնութիւնները :

Աւստի Արքաքննութեան Գերագոյն լոտեանը խոհեմութեամբ աղեկ քննութիւն մը ընելէն վերջը , իր վճիռը տուաւ յետագայ գրուածոց վրայ , որ իրեն յանձնուած Յանկին մէջը կը գտնուին : ( Օրացոյց և Տնացոյց Հայերէն , Ապուածաշաշտնէ Հայերէն 1805ին , Օաղին և Ա արք սրբոց , Մեկնունիւնն եղբայրին Պօղոսի , Մեկնունիւնն Հայէական Ը արականաց , ու 1811ին Ա նետիկ տպուած աղօթքը որ կը սկսի — Հաւատով խոսառվանիմ . ու պատշաճ դատեց որ ազատաբար ատ գրուածքները ամեն տեղ Հրատարակուին ու կարդացուին , վճռելով որ մինչև հիմայ եղած քննութեամբք ազատ թող տալու են :

Արքազան Հայերէնիս ալ Պիոս Ե . իր հաւանութիւնը տուաւ նոյն վճռոցն , որուն վաւերական ձևով մէկ օրինակ մըն ալ Ձեր Յարդութեանը կը խրկենք . որպէս զի Դուք , Ձեր Արքազան Քահանայապետին գերագոյն վճիռներուն վրայ ունեցած կատարեալ հնազանդութեամբը , յայտնի ընէք ամենուն թէ որչափ կը սիրէք քրիստոնէական խաղաղութիւնը , ու կը փափակիք եղբայրական սիրոյ հաստատութիւնը որ միշտ պէտք է թագաւորէ Ճմնարիտ ուղղափառաց մէջ :

Աւստի կ'աղաքեմ լոտուծոյ որ երկայն պահէ զՁեզ , ու Ձեզի յաջողութիւն տայ .

### Տերութեան Ձերում

Հոռոմ՝ Կրոքականտայէն . 15 յունուար 1820 :

Յօժարակամ՚ի ծառայել Ձեզ

Ֆ . Քարտինալ Փօնդաւս Նախարար .

Կ . Ս . Բէտէքուր Քարտուղար

Օր հինգշաբթի 1 դեկտեմբերի 1819 :

Արքազան Տէր մեր Պիոս , աստուածային նախախնամութեամբ Պապ է , Արքաքննութեան Գ . Հ . Տ

Առաջակային չնորհած ունինդրութեան մէջ տեղեկութիւն առնելով, և Պ. Տերանց խորհրդականաց քուեները տեսնելով, և Ա. Հ. Ե. Ա. Սեմ. Ինդհանուր Վարտինալաց օգոստոսի հինգշաբթի օրը տուած վճիռները (Օրացուցին և Տօնացուցին վրայ, դարձեալ հինգշաբթի օր, ըրբորդ տեղը, օգոստոսի 26ին, Աւետիքեան հօրը Ա. Պատրի Խնութեանը վրայ, և Աւետիքեանի Ալայեցւոյ հաւատով խոսպովանի աղօթքին տպագրութեանը վրայ: Աշքը օր ըրեքշաբթի, 15 սեպտեմբերի, առ տարուան, Աւետիքեան հօր հայկական Ըստականաց բայաբրութեան վրայ, և Աւետիքեան հօր Արքոց Հարք և Օրունի Հարուց ունոց ըստուած գործքերուն վրայ, հրամայեց որ մինչեւ հիմայ եղած քննութեամբք բոլոր վերոյիշեալ զիրքերը ազատ թող տրուին:

Տ. + Կ.

ԿԱՄԱԼԱՍ. ՍՓԱՌՑԻԱՆՈՍ  
ՀԱ. ԸՆԴ. ԱՐԵԱՔՆՆՈՒԹԵԱՆ ԿՈՍՏՈՒ

Տ. + Կ.

ԿՄԱՆ Է ԲՆԱԳՐԻՆ  
Կ. Մ. ԲԵՏԻԶԻՆԻ. ԲԱՄԲ. Ա. ՃՈՂ.  
Քարտուղար :

## ԳԵՐԱՊԱՅԾԱՌ ԵՒ ԳԵՐՅԱՐԳՈՅ ՏԵՐ

(ԱՐ ԱԳԻՆՑ ԱԲԱՏՎԵՐ)

Առողք Ջաղովքը որ սիրով մտիկ կ'ընէ ամենուն արդար խնդիրքները, ընդունեցաւ ընդհանուր Փոխազօրծակալ Հ. Աննուել Վախճախեանին առաջարկած խնդիրն ալ, որպէս զի ետ առնենք 16 սեպտեմբեր 1815ին մեր նամակներուն հրամանները զբոյ տպագրութեան ու ծախուելուն ու Հրամանոց Ախանձանցը քարոզութեան խրկուելուն վրայօք: Ատածելով որ այն գատը, որուն համար որ այս հրամանները տրուերէին, ընցած է. և տեսնելով որ Արքաքննութեան սուրբ. Ջաղովքը ամբաստանուած տպած զիրքերուն գատաստամնը կտրեր ընցուցեր է, յիշեալ նամակին մէջի տրուած արգելքը դադրած, ու ամեն բան իր առջի

Արքակին մէջ մտած կը սեղէ աս սուրբ յաղովքս, ինչ  
պէս որ էր դատը բացուելէն առաջ: Աական կը ծանու-  
ցանէ միանգամայն, որ ասով պէտք չէ սուրբ յաղովքին  
առջի տուած հրամանները ու վճիռները անզօր համա-  
րուին, որոնց Զեր Վիանձունքը միշտ պէտք է յարմա-  
րին: Ինզունեցէք սուրբ յաղովքին արդարակիրու-  
թեանը աս նոր ապացոյցն ալ: Վաղօթեմ Վատուծոյ որ  
երկան տարիներ պահէ զԶեզ, ու Զեզի յաջողու-  
թիւն տայ:

### Տերութեան Զերում

Հունի Կարուականտայէն 18 մարտ + 1820:

Յօժարակամ ՚ի ծառայել Զեզ  
Ֆ. ՓՕՆ. ԴԱՆ. Քարտինալ նախարար  
Մ. Կ. ԲԵՑՒՃԽԻ Քարտուզար



Տարածման Հարատոյ սուրբ Ժողովքին 9 Յուլիսի 1821ին լրած  
որոշմունքներուն օրինակը:

Ուկ պէտք է և ինչ յարդ պէտք է ունենալ ։ Արա-  
պիսնին ու ։ Վինասին զէմ եղած ամբաստանու-  
թեանց վրայ, ու ինչ ազդեցութիւն կրնան ունենալ  
նոյն ամբաստանութիւնները բոլոր Վիսիթարեան Վիա-  
քանութեանը վրայ: Աւ որոշուեցաւ թէ ուշադ չէ ըստ  
ամենայնի և առ ամենայնի, և նէ այս ամբաստանութիւնները  
մեծել են էրեւ զբարբութիւնն:

Ուկ բողոքման մէջ կարդաւ յիշուած ամբաստանու-  
թիւններէն կրնանք մի իրաւացի ու արդար կարծիք մը  
ունենալ, ինչպէս որ կը փափաքին բողոքոյները, կաս-  
կածելու թէ բոլոր Վինետիկի Վիսիթարեանք մաս-  
նակից են հինգ հետական յանցանքին: Աւ Ա սեմափառ  
Հարքը ըսկին թէ Ու:

Աւ վերջապէս, թէ Գերասպայծառ Վանցին աս  
սուրբ յաղովքիս գրած ջատագովութեամբը պէտք է  
մի բոլոր սուրբ Վաղարու Վիաբանութիւնը արդա-  
րացընել և բնաւ կատած չի թողութէ իրենք ամեննեին

մասնակցութիւն մը չեն ունեցած աստ բանիդ մէջ : Ու  
սուրբ յաղովքը որոշէց թէ լու :

ՆՄԱՆ Է ԲԵՆԱԳՐԻՆ

ԿԱՐՈՒԼՈՍ Մ . ԲԵՏԻԶԻՆԻ ՔԱՐԱՊԵՂԱՐ

ՀԱՄԵԱՄԱՍ ՕՐԲԻՆԱԿԻ ՀԱՄԱՐ

ՅՈՒՎԱՆՆԻՍ Մ . ՍՔԻԱՆԵԹԱ ԱԽԵՆԱԳԱՂԻՔ :

Տ . ✚ Ա .



ԳԵՐԱՊԱՅՆԱՌ ԵՒ ԳԵՐՅԱՐԳՈՅ ՏԵՐ

(ԱՐ ԱԳՈԽ ԱՐԲԱՀԱՅՐ)

Ձեր Արքազան Քահանայապետին ու ինծի զրած  
նամակներուն , նոյնպէս ։ Ու անուել Պախախեան  
Փոխագործակալին ինդիքքին պատասխանելով , կ'իմա  
ցընեմ Ձեզի , թէ բոլոր աստ թղթերուն վայլած քննու-  
թիւնը եղաւ , ու ըստ այսմ պատշաճ տեսնուեցաւ որ  
Արքաքննութեան յաղովլքին՝ իրեն առաջարկուած  
զրուածոց վրայ 1819ին հանած վՃիւները , նոյնպէս  
ալ աս ընդհանուր սուրբ յաղովլքիս անցած տարւոյն  
1821ին յուլիսի 9ին ըրած որոշմունքները Ձեզի հա-  
զորգենք : Ուստի աս թղթիս մէջ ծրարած կը խըր-  
կենք Ձեզի նոյն վՃիւններուն և որոշմանց օրինակները  
վաւերացուցած , զորոնք Արքազան Քահանայապետը  
բաւական միմիթարութիւն կը սեպէ Ձեզի , ու քա-  
ջալերութիւն Ձեր Պախաքննութեան չարցը , որպէս  
զի Ճշմարիտ եռանդուլ իրենց իննամոցը յանձնուած հո-  
գւոց բարեացը պարապին , ու ամեն բարի չայոց սրտին  
մէջ Ճշմարիտ քրիստոնէական սիրոյ զգացմունքները վա-  
ռեն : Ուստի կ'աղօթեմ լուսուծոց որ զՁեզ երկար պա-  
հէ , ու Ձեզի յաջողութիւն տայ :

Տերութեան . Ձերում

Հուման Քարքականտայէն . 12 յունիսի 1822 :

Յօժարակամ ի ծառայել Ձեզ

Կ . Քարտ . ՔՈՆՍԱԿԱՎԱՐ Փոխանախարար :

Կ . Մ . ԲԵՏԻԶԻՆԻ ՔԱՐԱՊԵՂԱՐ :



Բարուսկանոսայի աշկերտներուն Միսիրարեանց համար գրած  
վկայութիւնները :

Առ Գերապայծառ և Գերապատիւ Տէր, Տէր Ստե-  
փանոս վարդապետ Աճոնց, Աքքեպիսկոպոս Ունեաց :

Կ-Պօլս . 10 հոկտ . յամի Տեառն 1808

Մեծ ուրախութեամբ, և անպատմելի հաճութեամբ  
ընդունեցայ Ձեր Գերապատիւ Հայրութեանը սիրոյ  
նամակը, որով կը բարեմազթէք՝ չնորհիւ սրբոյ Աթո-  
ռոյն ինձի տրուած Խաղիսկոպոսութեան ու Առաքելա-  
կան Փոխանորդութեան պաշտօնը : Ու էպէտ աս ծան-  
ըութիւնը իմ ուժէս վեր է, ու ակամայ հաւանեցայ  
յանձն առնելով՝ տկարութիւնս գիտնալով, սակայն  
մէկ կողմանէ ալ կ'ուրախանամ ու կը միմիթարուիմ,  
ստոյգ գիտնալով՝ որ ազգասէր անձինք կը փութեան օգ-  
նել ինձի իրենց սուրբ աղօթքով առ Գերապոյն Հո-  
վին տէր մեր Յիսուս Քրիստոս : Ուստի աս աղօթք-  
ներուն ասպաւինելով, մանաւանդ Ձեր Հայրութեանը  
ու Ձեր վանքին Աթաբանութեանը, ինչպէս որ կը խոս-  
տանաք թղթերնուդ մէջ, կը յուսամ ի Տէր կատարել  
իմ պաշտօնիս պարտքերը ի փառս Ամենակարողին, և  
յօդուած ինձի յանձնուած հօտին :

Ձեր Վարողիք Արդապետներուն վրայօք գրած-  
նուզ գալով, աւելորդ բան է զանսնք մեզի յանձնելը .  
մեզի ամենէն մեծ յանձնարարութիւն իրենց սուրբ  
Պ ազգառու վանքին Աթաբանութենէն ըլլանին է, որ  
այնչափ ատենէ՝ ի վեր բոլոր սրտանց և անխօնջ աշխա-  
տութեամբ իրենք զիրենք նուիրած են՝ չէ թէ միայն  
քարոզութեանց, հապա նաև մեր մայրական լեզուին  
ծաղկելուն, ջանալով ժողվելու ամեն ազգերուն զիտու-  
թեանց ծաղիկները, որով այնչափ օգուտներ ըրին մեր  
ազգին :

Աճոնց առաքելական գործքը, և Երևելի ձիգերը որ  
զայն կը զարդարեն մեր սիրոյն արժանի կ'ընէ անոնց  
ամէն մէկը : Ուստի Ձեր Գերապատիւ Հայրութեանը

Համար կը խնդրեմ Կատուծմէ պէտք եղած զօրութիւնը, որպէս զի յարատելէք ատ բարեպաշտ կրթութեանց մէջ, ու աղջին օգտակար եկեղեցական պաշտօնեաներ պատրաստէք . կը խնդրեմ նոյնպէս բոլոր Ձեր Ո՞խաբանութեանը վրայ աստուածային օրհնութիւնը :

Ամենախոնարհ ծառայ և Եղբայր

ԱՆՑՈՒ ՄԸԸԸՐԻԵԱՆ Փոխանորդ Առաքելական  
Եւ Եպիսկոպոս Սիդէնի

Քյորականուայի աշկերտ Զուղայեցի Յովհաննես Յարտարիան վարդապետին Բարելոնէն Հ . Միքայէլ Չամչեանին գրած համակր :

24 . յունուար 1810 .

Կատ տարիներէ ՚ի վեր Ձեր Կերապատիւ Հայրութեանը հետ եղբայրական սիրով կապուած ըլլալով, իմին հիմակուան նեղութիւններուս մէջն ասով մինակ կը միմիթարուիմ, որ այսչափ հեռու ըլլալովս ալ կը նամ նամակով հետդ խօսիլ : Ուստի աշխարհքիս դըժքաղդ պատահարները մէկ զի թողով, որոնք Կատուածաղէկի կը դարձնէ, ես, բարեկամներուդ մէջ ամենէն յետինը, շատ չնորհակալ եմ Հրամանքիդ ու բոլոր Ո՞խիթարեան Ուստին, որ ամենամեծ հոգեոր աշխատութիւններով մէր Հայոց ազգը ուղղափառ կրօնքին մէջ կը լուսաւորէք ու կը պայծառացընէք . աս բանիս համար շատ ուրախ եմ ի Տէր, ու միշտ գոհութիւն կը մաստոցանեմ ամենայն բարեաց տուողին :

Եւ իրօք, ամենայն իրաւամբք ձեզի համար կը նայ ըստուիլ, որ եթէ ուրիշները հազար հոգի վաստըկեր են Շինուախ Վրիհատոսի, գուք տաաը հազար . որովհետև Ո՞խիթարեանները մերոնցմէ տաաը հազարը կ'ամեն, Ձեր ուստամբքը մեծ օգնութիւն ըրիք ազգին ու կրթեցիք զինքը Հշմարտութեան մէջ՝ որ գրեթէ կ'ատէր . բայց դուք Ձեր գիտութեամբը սորվեցուցիք անտնց լսել ձըշ-

մարտութիւնը : | Խնչպէս որ ըրեք ետքի ատեններս ալ,  
սուբք | և ոնի նամակին օրինակը ու Վաղիեղոնի սուբք  
յառավելքին սահմանը բազմահրմուտ ծանօթութիւննե-  
րով մէկ տեղ տպելովնիդ :

Ամենախոնարհ ծառայ

ՅՈՒՆԱՆԵԿԱՅ Վարդառեա

Ապահանու Լատին Եպիսկոպոսական վիճակին  
Տեսուչ :







